

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԵՐԵՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Յօդուածս մի նիւթի շուրջ է, որ շատերը պիտի զարմացնէ, գուցէ եւ վրդովէ: Խօսքը հայոց լեզուի նախատեսութեան՝ ապագայի մասին է:

Ամէն լեզու իր փիլիսոփայութիւնն ունի, բայց աշխարհում միայն սակաւաթիւ լեզուներ այն կը մշակեն գիտակցաբար: Փիլիսոփայութիւնը նախ եւ առաջ հարցադրութիւն է, հարցեր՝ որոնց պատասխանները այս պահին միշտ չեն որ ունինք: Հարցադրումը սակայն անհրաժեշտ պայման է՝ պատասխաններ որոնելու ճանապարհին:

Ի՞նչ է հայոց լեզուն, որո՞նք են նրա զարգացման հեռանկարները, ինչպիսի՞ հայերէն կ'ուգենք ժառանգութիւն թողուլ մեր սերունդներին, միաւորելո՞ւ ենք արդեօք մեր երկու ճիւղերը, պէ՞տք է արդեօք հայերէնը մաքրել օտարաբանութիւններէն, պէ՞տք է մեզ արդեօք մէկ ուղղագրութիւն, ի՞նչ դեր ունի գրաբարի դասաւանդումը դպրոցներում, ի՞նչ ճանապարհներով կ'ուղենք հայերէնը յղել, հարստացնել, կատարելագործել եւ այն աշխարհի հօր լեզուների շարքը վերադարձնել:

Լեզուի փիլիսոփայութիւնը, եւ մասնաւորապէս՝ լեզուի տեսականը, բազմաթիւ ու տարատեսակ հարցեր կը չօշափէ: Այսօր պիտի խօսինք դրանցմէ միայն մէկի՝ արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի միաւորման մասին:

Յայտնի է, որ ԺԹ. դարէն ի վեր հայոց ազգային գրական լեզուն ունի երկու տարբերակ: Երկուքն ալ իրենց զարգացումն են ունեցել եւ երկուքն ալ հարուստ գրականութիւն ստեղծել: Մտածե՞լ են արդեօք մեր հայրերը մի միասնական լեզու մշակելու մասին: Այս՝ բազմիցս: Բայց մինչեւ հիմա քաղաքական պայմանները շատ աննպաստ էին. պետութեան բացակայութիւն մինչեւ 1918 թուականը, լեզուի իրաւունքները սահմանափակող վարչակարգ 1920–1991, հանգամանքներ, որ մեծապէս խոչընդո-

տել են հայոց երկու ճիւղերի մերձեցմանը: Երկու տարբերակները զարգացել են մէկն առանց միւսի ու դրանով իսկ բաւական շփոթ բերել մեր ազգի միասնութեան ու փոխըմբռնման գործի մէջ:

Ուրեմն ո՞րն է հայոց լեզուի մեր երազանքը այս բնագաւառում: Այսօր ունինք երկու գրաւոր տարբերակ: Կ'ուզենք պահե՞լ, անփոփոխ պահպանե՞լ ու փայտիայե՞լ այդ երկու տարբերակները, այլ խօսքով ասած՝ յար յաւիտեան երկու լեզո՞ւ ունենալ: Թէ՞ մենք ալ ունինք մէկ միացեալ գրաւոր լեզու ունենալու անհրաժեշտութիւն: Զե՞նք ուղերդ, ինչպէս աշխարհի առաջաւոր ազգերը, հզօր ու միասնական մի լեզու ստեղծել: Թէ՞ ինչպէս այսօր՝ երկու զուգահեռ, ոչ մի յաւելեալ արժէք չներկայացնող ձեւեր պահպանել հասկանալ/հասկնալ, ասել/ըսել, հարցն'որ/հարցըն'որ, խօսիմ/խօսեմ, Հայաստանէն/Հայաստանից եւ այլ բազմաթիւ զուգահեռներ:

Եթէ կ'ուղենք միաւորել մեր լեզուն, ապա պէտք է աշխատինք աստիճանաբար հարթել այսօրուան երկու ճիւղերի տարբերութիւնները: Մարդը չէ, որ պէտք է ենթարկուի բախսի բժմահաճոյքին, այլ ի՞նքն իր պատմութիւնը պէտք է կերտէ: Խօքմահաճոյքին, այլ ի՞նքն իր պատմութիւնը պէտք է կերտէ: Խօքմահաճոյքին, այլ պէտք է անկեղծ ու փոխյարդալից երկխօսութեամբ: Ուրքա՛ն աւելի զօրեղ պիտի լինի մեր լեզուն, երբ աշխարհի բոլոր անկիւններում հայերը միեւնոյն գրական լեզուն ունենան: Սա երազանք է, եւ ոչ ցնորք: Այսօր գործենք՝ վա՛ղը պիտի իրականանայ մեր երազանքը, վա՛ղը գործենք՝ յաջորդ օրը միայն:

Որո՞նք ենք ուրեմն այն տարբերութիւնները որ կ'ուզենայինք հարթել: Ինչ՞ն պէտք է սկսել այսօր եւ որո՞նք են մեր յաջորդական քայլերը: Մշակելո՞ւ ենք արդեօք սերնդէ սերունդ իրականացնելիք մի ծրագիր: Թէ՞ շարունակ, պատմութեան բժմահաճոյքին մատնուած, նորէն գնալու ենք դէպի անյայտութիւն, գուցէ եւ ոչնչացում:

Անձամբ ես (յուսամ եւ շատ ու շատ հայեր) հայոց լեզուաշխարհը մի դար յետոյ կը տեսնեմ միացեալ՝ մէկ ազգ, մէկ գուաշխարհը մի դար յետոյ կը տեսնեմ միացեալ՝ մէկ ազգ, մէկ գրաւոր լեզու՝ մէկ միացեալ գրաւոր միտք: Իսկ դրա համար գրաւոր լեզու՝ մէկ միացեալ գրաւոր միտք: Իսկ դրա համար այսօր եւելթ պէտք է գործել: Աւելի ճիշդ՝ երկու հարիւր տարի այսօր եւելթ պէտք է գործել: Աւելի ճիշդ՝ երկու տարի առաջ արդէն պէտք է գործած լինէինք, որպէսզի այսօր այս վիճակին չլինէինք:

Այսօր ունինք Վիքիպեդիայի երեք (այս՝ երե՛ք) տարբերակ՝ մէկը արեւելահայերէն՝ գասական ուղղագրութեամբ, մէկը նոյն արեւելահայերէն՝ պարզեցուած ուղղագրութեամբ, մի հատ ալ՝ արեւելահայերէն՝ պարզեցուած

արեւմտահայերէն: Մի՞թէ սա ուժերի ջլատում չէ: Մի հին ու իրեն զարգացած համարող ազդ չի կարողանար մի միասնական լեզու ու ուղղագրութիւն ունենալ:

Աւելի լաւ պատկերացնելու համար թէ գաղափարս ինչ է, յիշեցնեմ թէ ինչ էր մեր լեզուավիճակը ԺԹ. դարէն առաջ: Մենք՝ հայերս դրանէ առաջ ունէինք մէկ գրաւոր լեզու, մի միասնական քերականութեամբ ու բառապահարով: Դա մեր գրաբար լեզուն էր: Ե՛ւ տաճկահայը, Ե՛ւ ուսահայը, Ե՛ւ պարսկահայը կը գրէր ու կը կարդար այդ նոյն լեզուով: Թէեւ կենդանի արտասանութիւնը երկատուած էր, եւ արեւմտահայը նոյն գրուածքը կը կարդար արեւմտահայ առողանութեամբ, իսկ արեւելահայը՝ արեւելահայ, սակայն գրաւոր լեզուն մի էր եւ բոլորը միեւնոյն լեզուն կ'ուսանէին դպրոցում: Հէնց այդ իրավիճակն ալ կը ցանկանայի որ վերականգնէինք: Իսկ արտասանական տարբերութիւնները գեռ երկար պիտի մնան, եւ գիւմրեցին պիտի շարունակէ հայերէն գործերը կարդալ ի՛ր մայրենի արտասանութեամբ, գիրը լինի արեւմտահայերէն թէ արեւելահայերէն (թէ նոյնիսկ՝ գրաբար):

Թիւրիմացութիւն թող չինի՛: Խօսքս միայն եւ միմիայն գրաւոր լեզուի մասին է: Ես ո՛չ բարբառներին եմ դէմ, ո՛չ ալ արեւմտահայերէն կամ արեւելահայերէն խօսակցական տարբերակներին: Ինչպէս շատ ու շատ ազգեր, մենք ալ կարող ենք Ե՛ւ խօսակցական տարբերակներ ունենալ, Ե՛ւ մէկ միասնական, հզօր գրաւոր լեզու: Մի՞թէ այդպիսին չէ իրավիճակն այժմ՝ գերմաներէնի, արաբերէնի կամ չինարէնի պարագայում: Մի՞թէ այդպիսին չէր մեր իրավիճակը մինչեւ ԺԹ. դարը: Մի՞թէ այդպիսին չէ իրավիճակը այսօր Հայաստանում, ուր արեւմտահայախօս շիրակեցիներն ու ջաւախեցիները դպրոցում կ'ուսանին իրենց բարբառներէն բաւական տարբեր գրական մի լեզու, ուր Արցախի, Գաւառի կամ այլ շրջանների հայերը կը սովորին իրենց բարբառներէն նմանապէս տարբեր գրական մի լեզու, եւ ուր նոյնիսկ երեւանցիները պարտադրուած են սովորել մի գրաւոր լեզու որը տարբեր է նոյն մայրաքաղաքի կիրթ խաւերի խօսակցական լեզուէն:

Սոյն յօդուածով նպատակ ունինք առաջ քաշելու վաղեմի մի իղձ՝ միաւորել երկու ճիւղերի քերականութիւնները եւ մի միասնական, միացեալ արդի հայոց գրական լեզուի հիմքերը դնել: Մենք շատ լաւ կը հասկանանք, որ լեզուն հրամանագրեռով չի ստեղծուիր: Այդ պատճառով, այս լեզուագիտական փոր-

Ճը առայժմ կ'ուղղենք միայն հայ ամենակիրթ ու հայերէն լեզուի կանոններին քաջածանօթ խաւերին, առաջին հերթին՝ հայտէտ լեզուաբաններին, բանասէրներին, գրողներին եւ ի հարկէ հայոց լեզուի ջատագովներին:

Քայլիս նպատակն է երկխօսութիւն բանալ բոլոր շահագրդիու կողմերի միջեւ, ընդունել միացեալ հայերէնի սկզբունքները եւ խրախուսել միացեալ հայերէնով գրելու բոլոր նրանց, ովքեր կը ցանկանան ապագայում տեսնել հայերէնի միայն մէկ գրաւոր տարբերակ: Հայագէտ մասնագէտներն ու գրիչ հեղինակները ընդհանրապէս ծանօթ են եւ շատերը արդէն քաջ կը տիրապետեն հայոց երեք տարբերակներին՝ գրաբարին, արեւմտահայերէնին ու արեւելահայերէնին: Նրանց համար դժուար պիտի չլինի ընդունել միացեալ հայերէնի քերականութիւնը: Ինչ կը վերաբերի միացեալ հայերէնի ընթերցող լաբրանին, ապա այն լինելու է ողջ կիրթ հայութիւնը: Մարդ, որ կը կարդայ կամ արեւմտահայերէն, կամ արեւելահայերէն, ոչ մի խնդիր պիտի չունենայ այս ընդհանուր լեզուն հասկանալու, նոյնիսկ եթէ գրաբար չգիտէ:

Լեզուն կենդանի է իր գործերով: Յօդուածս միացեալ հայերէն եմ գրել: Այսպէս որ միացեալ հայերէնն արդէն կենդանի իրողութիւն է:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ստորեւ, մեր պատկերացմամբ, միացեալ հայերէնի հիմնարար սկզբունքները:

Միացեալ հայոց լեզուն կ'առաջնորդուի հետեւեալ հիմնարար սկզբունքներով, որոնցով եւ ի սկզբանէ կը վերացուի ամէն մի շփոթութիւն ու հակամարտութիւն արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի միջեւ:

Կրկնեմ միացեալ հայերէնի մէջ կարեւորը ոչ թէ արտասանութիւնն է, այլ գրութիւնը: Ամէն հայ այն կարդալու է իր գիտեցած առողջանութեամբ: Մեր նպատակն է երկու գրաւոր տարբերակների միջեւ գտնել մի չզոք՝ գրաբարի բնական շատարբերակների միջնորդ գաղափարը համար մի շաւիդ:

Արեւմտահայերէնն ու արեւելահայերէնը կը համարենք մի լեզուի երկու իրաւահաւասար տարբերակներ: Երկուքն ալ ունին լեզուի երկու իրաւահաւասար տարբերակներ: Երկութիւնները: Հետեւաբար իրենց ե՛ւ առաւելութիւնները, ե՛ւ թերութիւնները: Հետեւաբար առաւելութիւն չենք տար դրանցմէ եւ ոչ մէկին: Գրաբարը (ոչ առաւելութիւն չենք տար դրանցմէ եւ ոչ մէկին:

միայն իր ոսկեղարեան տարբերակով, այլեւ ուշ ըրջանի կերպարանքով) լինելու է արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի միջնորդ գատաւորը: Գրաբարն է որոշելու, թէ երկուսի զուգահեռ ձեւերէն որն է առաւել ընդունելի: Սակայն գրաբարը միայն դաստանը պէտք է լինի, նա առաջնահերթ նշանակութիւն չի կարող ունենալ: Ինչ եւ է, այս երեք տարբերակներէն ամէն մէկն ունի մէկ ձայն: Երկու ձայնի առաւելութեան դէպքում վէճը համարելու ենք աւարտուած:

Ստորեւ՝ այդ սկզբունքին հետեւող հիմնարար կանոնները:

Կանոն Ա. Եթէ հայերէն որեւէ քառ, ֆերականական ձեւ կամ արտայայսուրիւն արեւմտահայերէն եւ արեւելահայերէն նոյն տեսքն ունին, պիտի քնականարար առենենք այդ ձեւերը, նոյնիսկ եթէ գրաբարէն համապատասխան ձեւն այլ է: Օրինակ. «սեղան» գոյականի սեղական-տրականը «ի» հոլովման է՝ «սեղանի», ե՛ւ արեւմտահայերէն, ե՛ւ արեւելահայերէն (քեւ գրաքար «ո» հոլովման է): Այսպիսի օրինակները լեզուի ննշող մեծամասնութիւնն են: Ինքն ըստ ինքնան հասկանալի է, որ եթէ երեք տարբերակներն ալ նոյն ձեւն ունին, խնդիր առաւել եւս չկայ:

Կանոն Բ. Եթէ ֆերականական ձեւը արեւմտահայերէն ու արեւելահայերէն տարբեր տեսք ունի, կը դիմենք գրաբարին: Որ ձեւը նոյնն է գրաբարէնի հետ կամ նրան աւելի մօտ է, այդ ձեւը պիտի համարուի հայորնորեկի: Այստե՞ղ է որ պիտի գիտառքափակ իրականացնենք մեր երկու նիւղերի խմբագրումն ու միանուլումը: Օրինակները կը տեսնենք ֆիշ յետոյ:

Կանոն Գ. Եթէ հայերէնի երեք տարբերակներն ալ ունին իրարէ տարբեր ձեւեր, նախապատուութիւնը կը տանք աւելի կանոնաւոր եւ ֆերականօրէն միատարր ձեւերին:

Կանոն Դ. Եթէ հնարաւոր չէ որեւէ ընտրութիւն կատարել, ե՛ւ արեւմտահայերէն, ե՛ւ արեւելահայերէն ձեւերը պիտի համարուին կանոնաւոր ու համարժէք: Այսպիսի ձեւեր այնու ամենայնիւ շատ սակաւ են եւ մեծ խնդիր պիտի առաջ չըերեն:

Կանոն Ե. Եթէ արեւմտահայերէնն ու արեւելահայերէնն ունին զուգահեռ՝ իրար չհակասող եւ տարբեր նշանակութիւն ունեցող ֆերականական ձեւեր, երկու ձեւերն ալ կարելի է համարել նիշշ եւ երկուսն ալ զուգահեռարար գործածել՝ իրաքանչիւրն իր իմաստով:

Կանոնները դաստանը են ըստ առաջնահերթութեան, այսինքն՝ եթէ կը գործէ Ա. կանոնը, այլեւս հարկ չկայ դիմելու յաջորդ կանոններին, եթէ Ա. կանոնը չի գործեր, ապա կը գիմենք Բ. կանոնին, եւ այս տրամաբանութեամբ՝ մինչեւ վերջ:

ԱԽՎԱԳՐՈՒԹԻՒՆ

Ուղղագրութեան կանոնների յետագայ ճշգրտումները են-
թակայ են հայ համազգային իրաւասութեանը, եւ հայ ժողովրդի
ոչ մի հատուած իրաւունք պիտի չունենայ ինքնագլուխ փոփո-
խութիւններ կատարելու: Սոյն յօդուածը գրել ենք աւանդական
ուղղագրութեամբ, առանց որեւէ առանձնայատկութիւնների:

Հնչիւնների արտասանութիւնը հայոց լեզուի ամենամեծ խնդիրներէն մէկն է։ Այստեղ ունինք ոչ միայն արեւմտահայերէն ու արեւելահայերէն տարբերակներ, այլ եւ Շիրակի, Զաւախի, ու պարսկահայ, Սիւնիքի, Արցախի ու այլ վայրերի հայերէն արտապարսկան սանական տարբերակները։ Արեւմտահայերէն արտասանութեան մէջ եւս կան որոշ տարբերութիւններ։ Այստեղ ստիպուած ենք գիմելու Դ. կանոնին. բոլոր արտասանութիւնները պիտի համապատեին կանոնաւոր։ Միեւնոյն է՝ ոչ մի հայ սերունդ իր արտարուեին կանոնաւոր։ Միեւնոյն է՝ ոչ մի հայ սերունդ իր արտասանութիւնը չի կարող փոխել։ Նոյնիսկ այսօր, հայ ժողովրդի տարբեր հատուածներ տարբեր ձեւով կ'արտասանեն միեւնոյն տարբեր հատուածներ արտասանութիւնը բառերը։ Այլրարացին «գիտեմ» բայաձեւը՝ «գ'item», արեւմտահայը՝ «կ'ideմ», իսկ Շիրակահայը՝ «գ'ideմ»։

Միացեալ հայերէնի մէջ ուրեմն կարեւորը ոչ թէ արտա-
սանութիւնն է, այլ գրութիւնը: Յիշաւի՝ միացեալ հայերէնն ա-
ռայժմ միայն գրական տարրերակ է ունենալու: Այն խօսակցական
լեզու չէ, այլ ծառայելու է գլխաւորապէս գիտական, մասնաւո-
րապէս՝ հայագիտական գրագրութեան մէջ: Համեմատութեան
համար նշենք որ արեւելահայերէն գրական լեզուն ալ ունի մէկ
համար նշենք որ արեւելահայերէն (Հայաստանի մէջ), բայց միեւնոյն բառը
միասնական գրութիւն (Հայաստանի մէջ), բայց միեւնոյն բառը
գաւառի բնակիչ խլովի կ'արտաքերէ: Շիրակեցին «կա-
տու» բառը սովորաբար «kadu» կ'արտասանէ, թէեւ այն միշտ
«տ» տառով կը գրէ:

ԶԵՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Արեւմտահայերէն ու արեւելահայերէն գրաւոր տարբերակների միջեւ ամենամեծ տարբերութիւնները ձեւաբանութեան մէջ են: Այստեղ է, որ հայերէն երկու տարբերակներն իրարէ ամենաշատը կը հեռանան (արտասանութիւնը մի կողմ թողած): Սակայն միասնական բառաձեւեր գտնելու հարցը մեծ մասամբ դիւրութեամբ կը լուծուի: Բաւական է վերացնել յաւելեալ արժէք չներկայացնող այդ մի քանի տարբերութիւնները, եւ արեւմտահայերէն ու արեւելահայերէն գրաւոր լեզուները իրարէ գրեթէ չեն տարբերուիր, կը դառնան անճանաչելի՝ մէկ միասնական լեզու: Նորէն կը խնդրեմ ուշադրութիւն. այստեղ արտասանութեան (հնչիւնների արտաքերութեան) մասին պէտք է մոռանք, մեր զրոյցը միայն գրաւոր լեզուի մասին է:

Օրինակների վրայ պիտի տեսնենք թէ ինչի մասին է խօսքը եւ թէ արեւմտահայն ու արեւելահայլը ինչ «զոհողութիւնների» պիտի գնան: Հիմնական ձեւաբանական տարբերութիւնները իւրաքանչիւր կողմէն մի երկու տասնեակ են, եւ երկուստեղ լիովին ընդունելի ու հասկանալի:

Ստորեւ, մէկ առ մէկ կը բերենք այն բոլոր կէտերը, որտեղ արեւմտահայերէնն ու արեւելահայերէնը տարբեր են ու կարիք ունին մեր միջամտութեանը: Աղիւսակները կազմուած են հետեւեալ կերպ. կը տրուին գրաբար, արեւմտահայ ու արեւելահայ ձեւերը, եւ վերջին սիւնակի մէջ՝ միացեալ հայերէնի համար առաջարկուող տարբերակը: Միշտ առաջնորդուել ենք վերոյիշեալ հինգ կանոններով:

Անուանական հոլովումներ: Բոլոր հոլովումներէն «ի» հոլովումը ամենաառժեղն ու ամենակենսունակն է՝ ե՛ւ արեւմտահայերէն ե՛ւ արեւելահայերէն: Ահա նրա տեսքը:

	գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Ուղղ. Հայց.	ձայն(Ց)	ձայն(ը)	ձայն(ը)	ձայն(ը)
Սեռ. Տր.	ձայնի(Ց)	ձայնի(Ց)	ձայնի(Ց)	ձայնի(Ց)
Բաց.	ձայնէ(Ց)	ձայնէ(Ց)	ձայնից	ձայնէ(Ց)
Գործ.	ձայնիւ(Ց)	ձայնով	ձայնով	ձայնով

Ինչպէս կը տեսնէք՝ բացառական հոլովի համար ընտրել ենք «-է(Ց)» (եւ ոչ «-ից») վերջաւորութիւնը. Քաղաքէ(Ց), գիւղէ(Ց), դպրոցէ(Ց), երկրէ(Ց), Երեւանէն, Փարիզէն...: Մեր գրաբար

միջնորդ դատաւորը սրա օգտին կը կայացնէ իր որոշումը: Այս վերջաւորութիւնը համաձայն է գրաբարեան (եզակի) ձեւին եւ միեւնոյն ժամանակ հնարաւորութիւն կը տայ կիրառելու որոշեալ յօդ՝ «ձայնէ» կամ «ձայնէն» («ձայնից» ձեւը այդ հնարաւորութիւնը չի տար):

իսկապէս, հայերէնի բացառական հոլովը միշտ ունեցել է «Ե» վերջաւորութիւն։ Աղեւելահայերէնի «ից» վերջաւորութիւնը կը դայ գրաբար «ի» հոլովման գոյականների յողնակի թուի սեռական-տրական հոլովաձեւն, որ նաև յողնակի թուի բացառականի վերջաւորութիւնն է՝ «ի ձայնից» (գրաբար յողնակի բացառականը յատուկ վերջաւորութիւն չունի): «Արքայից արքայ» կը նշանակէ «արքաների արքայ», «Աղուանից աշխարհ»՝ «աղուանների աշխարհ»։ Եթէ կուզենք միացեալ մի հայերէն, ապա պէտք է առնենք աւելի ճիշդ ճեւերը։

Արեւելահայերէնին խորթ չեն «Ե» վերջաւորութեամբ ձեւելը. երկրէ երկիր, քաղաքէ քաղաք, դռնէ դռւ, երկաքէ գործիք, քարի տուն, փայտէ գրալ:

Սա, մեր կարծիքով, միացեալ հայերէնի հիմնարար սիւնելուն մէկն է:

Յոդնակիի վերջաւորութիւնները նոյն սկզբունքով են ընտրուած: Յոդնակի սեռական-տրականի համար նախլնարել ենք «-ի» վերջաւորութիւն («-երի, -եների»). ծովերի, գիտերի, բաղադրի, պտուղների, մրգերի: Սա կը համասեռէ հոլովական համակարգը:

	գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միջնավայրկան
Ուղղ. Հայց.	(ձայնիք, -ս)	ձայներ(ը)	ձայներ(ը)	ձայներ(ը)
Սեռ. Տր.	(ձայնիք)	ձայներու(ն)	ձայների(ն)	ձայների(ն)
Բաց.	(ձայնիք)	ձայներէ(ն)	ձայներից	ձայներէ(ն)
Գործ.	(ձայնիք)	ձայներով	ձայներով	ձայներով

ւարտուած, իսկ արեւելահայերէնում՝ ընթացքում), անձամբ ես կը գտնեմ որ «-(ն)երի» ձեւերը նախընտրելի են, ինչպէս եւ նախընտրելի են «որդիի, այգիի, հայելիի, Անիի, Բաֆիի» ձեւերը:

Հարցը սակայն բաց է եւ ժամանակը պիտի որոշէ թէ որ ձեւերն են կենառնակ:

Մեր աղիւսակների մէջ արեւելահայերէն ներգոյական «ում» վերջառութեամբ ձեւեր չենք դրել. արեւելահայերէն գոյականների մեծ մասը չունի այդ ձեւը: Այն կարող են առնել միայն տարածութիւն մատնանշող գոյականները (առաւելապէս աշխարհագրական անուններ՝ «Երեւանում», «Հայաստանում», նաեւ՝ «Քաղաքում», «Դաշտում», «Կղզ(ի)ում», «փողոցում», «պարտեգում», «Երկ(ի)ներում», «սենեակում» ու նման գոյականների դէպքում): Իսկ օրինակ՝ «Մարդ», «ծառ», «քար», «կրակ», «պատ» եւ այլ նման գոյականներ չունին «-ում»ով վերջացող ձեւեր: Այս վերջառութիւնը կը հանդիպի նաեւ ժամանակ ցոյց տուող բառերում, ինչպէս՝ «մի օրում», «Երեք ժամում», եւ այլն:

Այդու հանդերձ, մեր կարծիքով՝ պէտք չէ մերժել ներգոյական հոլովը, դրա արմատները հին հայերէնէն կը գան եւ դայաւելեալ հնարաւորութիւններ կ'ընձեռէ հայոց լեզուին: Այն կարող ենք պահել նաեւ պարագայական քարացած արտայայտութիւնների մէջ՝ «այդ դէպքում», «իրականում» եւ այլն:

Միեւնոյն ժամանակ նրա կիրառութեան ոլորտը պէտք է սահմանափակուի եւ որոշակիանայ: Տե՛ս նաեւ Շարահիւսութիւն բաժինը:

Ստորեւ միւս հոլովումների մի ընդհանուր պատկեր: Կըրկին՝ եթէ դրաբարը միջնորդ չի կարող լինել, կը նախընտրենք աւելի կանոնաւոր ձեւերը:

գրաբար	արևելտահայ	արևելահայ	միացնալ
Ուղղ. Հայց.	ծով	ծով	ծով
Սեռ. Տր.	ծովու	ծովու, ծովի	ծովի
Բաց.	ծովէ	ծովէ	ծովից
Գործ.	ծովու	ծովով	ծովով
Ուղղ. Հայց.	գրել	գրել	գրել
Սեռ. Տր.	գրելոյ	գրելու	գրելու
Բաց.	գրելէ	գրելէ	գրելուց
Գործ.	գրելով	գրելով	գրելով
Ուղղ. Հայց.	որդի	որդի	որդի

	գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Անռ. Տր.	որդոյ	որդիի, (որդոյ)	որդու	որդիի, որդու
Բաց.	որդոյ	որդիէ	որդուց	որդիէ
Գործ.	որդոով	որդիով, (որդոով)	որդիօվ	որդիով
Ուղղ. Հայց.	ուսումն	ուսում	ուսում	ուսում
Անռ. Տր.	ուսման	ուսման, դիմումի	ուսման, դիմումի	ուսման, դիմումի
Բաց.	ուսմանէ	ուսումէ	ուսումից	ուսումէ
Գործ.	ուսմամբ	ուսմամբ, ուսումով	ուսմամբ, ուսումով	ուսմամբ, ուսումով
Ուղղ. Հայց.	գիտուրիւն	գիտուրիւն	գիտուրիւն	գիտուրիւն
Անռ. Տր.	գիտուրեան	գիտուրեան	գիտուրեան	գիտուրեան
Բաց.	գիտուրենէ	գիտուրենէ	գիտուրիւնից	գիտուրենէ
Գործ.	գիտուրեամբ	գիտուրեամբ, -ով	գիտուրեամբ, -ով	գիտուրեամբ, -ով
Ուղղ. Հայց.	օր	օր	օր	օր
Անռ. Տր.	(աւուր)	օրուան	օրուայ	օրուայ, -ուան
Բաց.	յօրէ	օրուընէ, օրէ	օրուանից, օրից	օրուանէ, օրէ
Գործ.	(աւուրը)	օրով	օրուանով, օրով	օրով
Ուղղ. Հայց.	ըմկեր	ըմկեր	ըմկեր	ըմկեր
Անռ. Տր.	(կնոշ)	ըմկերոջ	ըմկերոջ	ըմկերոջ
Բաց.	(կնոշէ)	ըմկերոշմէ	ըմկերոշից	ըմկերոշէ
Գործ.	-	ըմկերոշմով	ըմկերոշով	ըմկերոշով
Ուղղ. Հայց.	հայր	հայր	հայր	հայր
Անռ. Տր.	հօր	հօր	հօր	հօր
Բաց.	հօրէ	հօրմէ	հօրից	հօրէ
Գործ.	հօրոք	հօրմով	հօրով	հօրով

Ինչպէս կը տեսնենք՝ ընտրութիւնն այդքան ալ դժուար չէ։ Ամէն դէպքի համար հնարաւոր է ընդհանուր կարծիքի գալ։ Մնացեալ չնչին անհամաձայնութիւնները պէտք չէ մեզ յուսալքեն։ Այդպիսի անհամաձայնութիւններ կան բոլոր լեզուների մէջ։

Դերանուններէն կը բերենք միայն անոնք, որոնք իւրայատուկ (գերանուանական) հոլովում ունին։ Միւս դերանունները «ի» հոլովման են։

	գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Ուղղ.	ես	ես	ես	ես
Հայց.	(q)իս	զիս	ինձ	զիս, ինձ
Սեռ.	իմ'	իմ'	իմ'	իմ'
Տր.	ինձ	ինձի, ինձ	ինձ	ինձ
Բաց.	ինձն	ինձմի՛	ինձնից	ինձ թէ՛
Գործ.	ինեւ	ինձմով	ինձմով	ինձ առով/
Ուղղ.	դու	դու(ն)	դու	դու
Հայց.	(q)քեզ	(q)քեզ	քեզ	քեզ
Սեռ.	քն	քու	քն	քն
Տր.	քեզ	քեզի	քեզ	քեզ
Բաց.	քէն	քեզմի՛	քեզնից	քեզ թէ՛
Գործ.	քեւ	քեզմով	քեզմով	քեզ առով/
Ուղղ.	մեմ'	մեմի՛	մեմի՛	մեմի՛
Հայց.	(q)մեզ	(q)մեզ	մեզ	մեզ
Սեռ.	մեր	մեր	մեր	մեր
Տր.	մեզ	մեզի	մեզ	մեզ
Բաց.	մէնջ	մեզմի՛	մեզնից	մեզ թէ՛
Գործ.	մեմ', մեօֆ	մեզմով	մեզմով	մեզ առով/
Ուղղ.	դում'	դում'	դում'	դում'
Հայց.	(q)ձեզ	(q)ձեզ	ձեզ	ձեզ
Սեռ.	ձեր	ձեր	ձեր	ձեր
Տր.	ձեզ	ձեզի	ձեզ	ձեզ
Բաց.	ձէնջ	ձեզմի՛	ձեզնից	ձեզ թէ՛
Գործ.	ձեմ', ձեօֆ	ձեզմով	ձեզմով	ձեզ առով/
Ուղղ.	ինքն	ինքը	ինքը	ինքը
Հայց.	(q)ինքն	զինքը	իրեն	(q)ինքը
Սեռ.	իր	իր	իր	իր
Տր.	իր(եան)	իրեն	իրեն	իրեն
Բաց.	իրմի՛	իրմի՛	իրենից	իրմի՛
Գործ.	իւրե(ա), իւրեամբ	իրմով	իրեմով	իրեմով/, իրմով/
Ուղղ.	իւրեամբ'	իրեմբ'	իրեմբ'	իրեմբ'
Հայց.	(q)իւրեամս	զիրեմբ'	իրեմբ	(q)իրեմբ'
Սեռ.	իւրեամց	իրեմց	իրեմց	իրեմց

գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Տր.	իւրեանց	իրենց	իրենց
Բաց.	իւրեանց	իրենցմէ	իրենցից
Գործ.	իւրեամբք	իրենցմով	իրենցով
Ուղղ.	նա	նա	նա
Հայց.	(զ)նա	նա	նա
Սեռ.	նորա	—	նրա
Տր.	նմա	—	նրան
Բաց.	նմանէ	—	նրանից
Գործ.	նովաւ	—	նրանով
Ուղղ.	այն	ա(շ)ն, աթիկա	այն
Հայց.	(զ)այն	զայն, ամիկա	այն
Սեռ.	այնը, այնորիկ	անոր	անոր
Տր.	այնմ, այնմիկ	անոր	անոր
Բաց.	այնմանէ	անկէ, անկից	անկէ
Գործ.	այնու, այնուիկ	անով	անով
Ուղղ.	նորքա	—	նրանք
Հայց.	(զ)նոսա	—	նրանք
Սեռ.	նոցա	—	նրանց
Տր.	նոցա	—	նրանց
Բաց.	նոցանէ	—	նրանցից
Գործ.	նորօֆ	—	նրանցով
Ուղղ.	այնորիկ	անոնք	անոնք
Հայց.	(զ)այնոսիկ	(զ)անոնք	(զ)անոնք
Սեռ.	այնց, այնոցիկ	անոնց	անոնց
Տր.	այնց, այնոցիկ	անոնց	անոնց
Բաց.	այնցանէ	անոնցմէ	անոնցմէ
Գործ.	այնորիւք, այնորիմբք	անոնցմով	անոնցմով
Ուղղ.	ով	ով	ով
Հայց.	(զ)ով	(զ)ով	ով
Սեռ.	ոյր	որու	ում
Տր.	ում	որու	ում
Բաց.	ումէ	որմէ	ումէ
Գործ.	(որով)	որ(մ)ով	ումով

	գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Ուրդ.	որ	որ	որ	որ
Հայց.	(զ)որ	(զ)որ	որ	որ
Սեռ.	որոյ	որուն	որի	որի
Տր.	որում	որուն	որի(Շ)	որի(Շ)
Բաց.	որմէ	որմէ	որից	որմէ
Գործ.	որով	որ(մ)ով	որով	որով
Ուրդ.	որմ	որոնմ	որոնմ	որոնմ
Հայց.	(զ)որս	զորս, որոնմ	որոնմ	որոնմ
Սեռ.	որոց	որոնց	որոնց	որոնց
Տր.	որոց	որոնցմէ	որոնցից	որոնցմէ
Բաց.	որոց	որոնցմով	որոնցով	որոնցով
Գործ.	որովմ	որոնցմով	որոնցով	որոնցով
Ուրդ.	—	—	—	—
Հայց.	(զ)իրեարս	(զ)իրար	իրար	իրար
Սեռ.	իրերաց	իրարու	իրար	իրար
Տր.	իրերաց	իրարու	իրար	իրար
Բաց.	իրերաց	իրարմէ	իրարից	իրարէ
Գործ.	իրերօֆ	իրարմով	իրարով	իրարով

Դերանուանական ձեւերէն աւելի նախընտրելի են գրաբար-բեանին նման ձեւերը՝ «ինձ, մեզ, մեզ, ձեզ» (տրական հոլով) (փոխանակ՝ «ինձի, մեզի, մեզի, ձեզի»), «քո» (փոխանակ՝ «քու»), «ում» (փոխանակ՝ «որու») եւ այլն: «Նրա, նրան, նրանք»ը «նա» դերանուան ձեւերն են: Զուգահեռաբար ձիշդ են նաև «ասոր, աղոր, անոր...» ձեւերը՝ «այս, այդ, այն» դերանուանների հոլովները (գրաբար՝ «այսորիկ, այդորիկ, այնորիկ» ձեւերէն): Կը կարծենք, որ կարելի է զուգահեռաբար գործածել երկու դերանուանաձեւերն ալ, մինչեւ ժամանակը որոշէ թէ որոնք են աւելի կենսունակ:

Հարցը քննարկման առարկայ է:

Բայ: Հայերէն բայն ունի երեսունի չափ պարզ բայաձեւ (դիմաւոր եւ անդէմ): Պարզ ասելով կը հասկանանք մէկ բառով (գրուող ձեւերը (միւսները կը կոչուին բաղադրեալ ձեւեր): Այստեղ կը բերենք միայն պարզ բայաձեւերը, բոլոր բաղադրեալները պարզերէն կը կազմուին:

Միացեալ հայերէն բայն ունի երեք խոնարհում, երեք լծորդութիւն՝ «ե», «ի», «ա»։ Քանի որ արեւմտահայերէնն ու գրաբարը իրար համամիտ են այս տեսակէտէն, մենք կը պահ-պանենք երեք լծորդութիւններն ալ, արեւելահայերէնի երկուսի դիմաց։

Ամէն լծորդութիւն ներկայ ժամանակում կ'առաջնորդուի իրեն յատուկ ձայնաւորով. «ե»՝ «գրեմ, գրես, գրէ, գրեմ, գրէմ, գրեն», «ի»՝ «խօսիմ, խօսիս, խօսինմ, խօսիմ, խօսին», «ա»՝ «կարդամ, կարդաս, կարդայ, կարդանմ, կարդամ, կարդան»։ Ցիրաւի, հայերէն բայը միշտ ունեցե՛լ է այս երեք լծորդութիւնները։ Արեւելահայերէնը իրար է ճուլել «ե» եւ «ի» լծորդութիւնները. «գր-եմ, գր-ես», սակայն՝ «գր-ի», «խօս-եմ, խօս-ես», սակայն «խօս-ի»։

Կրաւորական բայերը բոլորը «ի» լծորդութեան են. «գրուիմ...», «խօսուիմ...», «կարդացուիմ...», եւ այլն։

Արեւելահայախօսների համար, ճիշդ է, մի քիչ դժուար պիտի լինի տարբերել թէ ո՞ր բայը որ լծորդութեան է, սակայն համոզուած ենք որ ժամանակի հետ կը սովորեն, մանաւանդ եթէ գրաբարին աւելի ծանօթանան։

Բայի երեք լծորդութիւնները միացեալ հայերէնի հիմնայար երեք լծորդութիւններէն են։

Ստորեւ կը տանք բայական բոլոր երեսուն պարզ ձեւերը, յաջորդաբար երեք խոնարհումներով։

գրաբար	արեւելահայ	արեւելահայ	միացեալ
Նիրկայ	գր-եմ	գր-եմ	գր-եմ
	գր-ես	գր-ես	գր-ես
	գր-է	գր-է	գր-է
	գր-եմֆ	գր-եմֆ	գր-եմֆ
	գր-եմ	գր-եմ	գր-եմ
	գր-են	գր-են	գր-են
Անցիալ անվանաբառ	գր-էի	գր-էի	գր-էի
	գր-էիր	գր-էիր	գր-էիր
	գր-էր	գր-էր	գր-էր
	գր-էամֆ	գր-էիմֆ	գր-էիմֆ
	գր-էիֆ	գր-էիֆ	գր-էիֆ
	գր-էին	գր-էին	գր-էին

գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Անցեալ կատարեալ	գր-եցի	գր-եցի	գր-եցի
	գր-եցեր	գր-եցեր	գր-եցեր
	գր-եաց	գր-եց	գր-եց
	գր-եցաք	գր-եցինք	գր-եցինք
	գր-եցէք	գր-եցիք	գր-եցիք
	գր-եցին	գր-եցին	գր-եցին
Հրամա- յական	գր-եա՛	գր-ի՛	գր-ի՛
	գր-եցէ՛ք	գր-եցէ՛ք	գր-եցէ՛ք
	մի՛ գր-եր	մի՛ գր-իր	մի՛ գր-եր
	մի՛ գր-էք	մի՛ գր-էք	մի՛ գր-էք
	գր-ել	գր-ել	գր-ել
	—	գր-ում	գր-ում
Անդամ անդամ	—	գր-ելիս	գր-ելիս
	գր-ելոց	գր-ելու	գր-ելու
	գր-եալ	գր-եր	գր-ել
	—	գր-ած	գր-ած
	գր-ող	գր-ող	գր-ող
	(չեմ) գր-եր	(չեմ) գր-ի	(չեմ) գր-եր

Հրամայականի «-է՛» վերջաւորութեամբ ձեւը գրաբարեան «-եան» ձեւի կրծատումն է. «-իր» վերջաւորութիւնը «ն» լծուութեան բայերին յատուկ չէ:

Պահպանել ենք նաեւ արեւելահայերէն «-ում» անկատար դերբայը. դրա կիրառութեան բացատրութիւնը տե՛ս ստորեւ Շարահիւսութիւն բաժնի մէջ:

Ժխտական դերբայի ձեւը (աղիւսակների վերջին տողը) արգելական հրամայական ձեւի հետ նոյնը կը լինի միացեալ հայերէնի մէջ («չեմ գրեր» եւ «մի՛ գրեր»): Այս երկու ձեւերը տարբեր են արեւելահայերէնի մէջ, տարբեր է նաեւ նրանց կիրառութիւնը արեւմտահայերէնի մէջ: Շփոթութենէ խուսափելու համար այս ձեւն առանձին ենք դրել մեր աղիւսակների մէջ:

գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Ներկայ	խօս-իմ	խօս-իմ	խօս-իմ
	խօս-իս	խօս-իս	խօս-իս
	խօս-ի	խօս-ի	խօս-ի
	խօս-ինք	խօս-ինք	խօս-ինք
	խօս-իք	խօս-իք	խօս-իք
	խօս-ին	խօս-ին	խօս-ին

գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ	
Անցեալ ամկատար	խու-էի	խու-էի	խու-էի	
	խու-էիր	խու-էիր	խու-էիր	
	խու-էր	խու-էր	խու-էր	
	խու-էամ	խու-էիմ	խու-էիմ	
	խու-էիմ	խու-էիմ	խու-էիմ	
	խու-էին	խու-էին	խու-էին	
Անցեալ կառարիան	խու-եցայ	խու-եցայ	խու-եցի	խու-եցայ
	խու-եցար	խու-եցար	խու-եցիր	խու-եցար
	խու-եցաւ	խու-եցաւ	խու-եց	խու-եցաւ
	խու-եցամ	խու-եցամ	խու-եցիմ	խու-եցամ
	խու-եցայմ	խու-եցայմ	խու-եցիմ	խու-եցայմ
	խու-եցան	խու-եցան	խու-եցին	խու-եցան
Հրամա- յական	խու-հա' (g)	խու-է'	խու-ի'ր	խու-է'
	խու-եցարո'ր	խու-եցլ'ր	խու-(եց)է'ր	խու-եցէ'ր
	մի' խու-իր	մի' խու-իր	մի' խու-իր	մի' խու-իր
	մի' խու-իմ	մի' խու-իմ	մի' խու-իմ	մի' խու-իմ
Անդէմ ձեւեր	խու-ել	խու-իլ / -ել	խու-ել	խու-ել
	-	-	խու-ում	խու-ում
	-	-	խու-ելիս	խու-ելիս
	խու-ելոց	խու-ելու	խու-ելու	խու-ելու
	խու-(եց)եալ	խու-եր	խու-ել	խու-ել
	-	խու-ած	խու-ած	խու-ած
	խու-ող	խու-ող	խու-ող	խու-ող
	-	(չեմ) խու-իր	(չեմ) խու-ի	(չեմ) խու-իր

«Ի» լծորդութեան բայերն ունին կրաւորակերպ կոչուող անցեալ կատարեալ. «խօսեցայ (եւ ոչ՝ խօսեցի), խօսեցար, խօսեցաւ, խօսեցանմ, խօսեցաք, խօսեցան»։ Նմանապէս՝ բոլոր կրաւորական բայերը. «վարուեցայ, վարուեցար, վարուեցաւ...»։ Նորէն՝ խորթ բան չկայ արեւելահայախօսի համար. «-եցայ» վերջաւորութիւնը լիովին ծանօթ երեւոյթ է. «մօսեցայ, վախեցայ, ուզեցայ...»։

Այս լծորդութեան աներեւոյթը (անորոշ դերբայը) միշտ պահպանապէս է լինելու «խօսել, գրուել» (եւ ոչ՝ «խօսել» վերջաւորութեամբ է լինելու «խօսել, գրուել»)։ Դասական գրաբարը այդպէս էր, եւ արեւմտահասիլ, գրուիլ»։

յերէնն ալ հոլովելիս «-իլ»ը կը փոխարինէ «-ել»ով, ինչպէս «խօսիլ», բայց «խօսելու, խօսելէ, խօսելով»:

«Ա» լծորդութեան բայերն աւելի սակաւ տարբերութիւններ ունին:

	գրաքար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ
Անդրկայ	կարդ-ամ'	կարդ-ամ'	կարդ-ամ'	կարդ-ամ'
	կարդ-աս	կարդ-աս	կարդ-աս	կարդ-աս
	կարդ-այ	կարդ-այ	կարդ-այ	կարդ-այ
	կարդ-ամ՛	կարդ-ամ՛	կարդ-ամ՛	կարդ-ամ՛
	կարդ-այ՛	կարդ-աֆ	կարդ-աֆ	կարդ-աֆ
	կարդ-ան	կարդ-ան	կարդ-ան	կարդ-ան
Անցիսար անկատար	կարդ-այի	կարդ-այի	կարդ-այի	կարդ-այի
	կարդ-այիր	կարդ-այիր	կարդ-այիր	կարդ-այիր
	կարդ-այր	կարդ-ար	կարդ-ար	կարդ-ար
	կարդ-այամ'	կարդ-ային'	կարդ-ային'	կարդ-ային'
	կարդ-այի՛	կարդ-այի՛	կարդ-այի՛	կարդ-այի՛
	կարդ-ային	կարդ-ային	կարդ-ային	կարդ-ային
Անցիսար կատարեալ	կարդ-ացի	կարդ-ացի	կարդ-ացի	կարդ-ացի
	կարդ-ացիր	կարդ-ացիր	կարդ-ացիր	կարդ-ացիր
	կարդ-եաց	կարդ-աց	կարդ-աց	կարդ-աց
	կարդ-ացամ'	կարդ-ացին'	կարդ-ացին'	կարդ-ացին'
	կարդ-ացի՛	կարդ-ացի՛	կարդ-ացի՛	կարդ-ացի՛
	կարդ-ացին	կարդ-ացին	կարդ-ացին	կարդ-ացին
Հրաման- յական	կարդ-ա'	կարդ-ա'	կարդ-ա'	կարդ-ա'
	կարդ-ացէ՛՛	կարդ-ացէ՛՛	կարդ-ացէ՛՛	կարդ-ացէ՛՛
	մի՛ կարդ-ար	մի՛ կարդ-ար	մի՛ կարդ-ա	մի՛ կարդ-ար
	մի՛ կարդ-այ՛	մի՛ կարդ-աֆ	մի՛ կարդ-ացէ՛	մի՛ կարդ-աֆ
	—	—	կարդ-ում'	կարդ-ում'
	—	—	կարդ-ալիս	կարդ-ալիս
Անդրէմ ձեւկր	կարդ-ալոց	կարդ-ալու	կարդ-ալու	կարդ-ալու
	կարդ-ացեալ	կարդ-ացիր	կարդ-ացել	կարդ-ացել
	—	կարդ-ացած	կարդ-ացած	կարդ-ացած
	կարդ-ացող	կարդ-ացող	կարդ-ացող	կարդ-ացող
	(չեմ) կարդ-ար	(չեմ) կարդ-ա(ր)	(չեմ) կարդ-ա(ր)	(չեմ) կարդ-ար

Ընդհանուր կանոններ բոլոր բայերի համար. ա) ամէն լլ- ծորդութիւն կ'առաջնորդուի իր իւրայատուկ ձայնաւորով, բ) ալ-

գելական հրամայականը միշտ անկատարի հիմքէն կը կազմուի, դ) անորոշ դերբայը միայն «-ել» կամ «-ալ» վերջաւորութիւններն ունի (եւ հետեւաբար բայի սկզբնական (առաջնային) ձեւը չէ), դ) վաղակատար դերբայը «-ել» վերջաւորութիւնն ունի, ե) ժընտական դերբայը նոյն ձեւն ունի ինչ եւ արգելական հրամայականի եզակին:

Մի քանի ընդհանուր դիտողութիւններ:

«Ե» եւ «ի» լծորդութեան պարզ բայերի եզակի հրամայականի վերջաւորութիւնն է «-է՛» (եւ ոչ «-ի՛ր»). «զրէ՛, խօսէ՛, վազէ՛, պատասխանէ՛»: Այս «-է՛» վերջաւորութեամբ ձեւերը գրաբարեան հրամայականի «-եա՛ց» կամ «-եա՛ց» վերջաւորութիւնների տրամաբանական շարունակութիւնն են: «-ի՛ր» վերջաւորութիւնը ճիշդ չէ պարզ բայերի համար, այն յատուկ է միայն սոսկածանցաւորներին. ինչպէս՝ «հեռ-ան-ալ / հեռ-աց-ի՛ր», «մտ-ն-ել / մտ-ի՛ր»:

Արգելական հրամայականը բուն հրամայականէն տարբեր կազմութիւն ունի, այն միշտ անկատարի հիմքէն կը կազմուի. «մի՛ զրեր, մի՛ խօսիր, մի՛ կարդար, մի՛ բարկանար, մի՛ վախենար»: Արեւելահայերէնը վերջին դարում ջնջել է հայերէնի արգելական ձեւը, եւ նրա տեղը դրել է բուն հրամայականը մի՛ մասնիկով: Միացեալ հայերէնը կը գերազանչ ուրեմն «մի՛ հեռանար», «մի՛ վախենար» ձեւերը (փոխանակ՝ «մի՛ հեռացիր», «մի՛ վախեցիր»): Այս ձեւերը բոլորովին ալ խորթ չեն արեւելահայականների համար: Արեւելահայ բարբառները դեռեւս կը պահպանէն ու կը կիրառեն աղոնք:

Ժխտական ներկայ-ապառնին նմանապէս ունի «-եր, -իր, -ար» վերջաւորութիւնները (ձեւաբանօրէն նոյնն է ինչ նախորդ ձեւը). «չեմ զրեր, չեմ խօսիր, չեմ կարդար» (փոխանակ՝ «չեմ զրի, չեմ խօսի, չեմ կարդար»): Արեւելահայերէնը այս պարագայում եւս ջնջել է վերջի «ր» հնչիւնը:

Բայի անցեալ դերբայը «-ել» վերջաւորութիւնն ունի (եւ ոչ «-եր»). «զրել եմ, խօսել ես, կարդացել ե...»: Սա հին հայերէնի «-եալ» վերջաւորութենէն կրծատուած ձեւն է: Զուգահեռաբար, նախընտրելի է խուսափել «-ած» վերջաւորութեամբ այն ձեւերէն որոնք «-ել» ձեւերի կրկնութիւնն են միայն: Օրինակ. «նամակը գրած եմ» ձեւի փոխարէն աւելի ճիշդ է ասել «նամակը գրել եմ»: «Ած» վերջաւորութիւնը ոչ թէ գործողութիւն, այլ վիճակ

ցոյց կը տայ՝ «նստած եմ, պառկած եմ, յոգնած եմ»։ ՏԵ՛ս նաեւ Շարահիւսութիւն բաժինը։

Պատճառական բայերի անցեալ կատարեալի հիմքը «ցուց-» վերջաւորութիւնը պէտք է ունենայ (եւ ոչ՝ «-ցր(եց)-»)։ «ներկայացուցիր, ներկայացուցիր, ներկայացուցիր, ներկայացուցիր» և այլակատար դերբայ՝ «ներկայացուցել»։ Այստեղ նոյնպէս, արեւելահայերէնը մի քիչ շեղուել է հին հայերէնի բայաձեւերէն։ Կ'ընդունինք որ այս կէտը ամենախորթը պիտի լինի արեւելահայախօսների համար, քանզի արեւելահայերէնը բոլորովին չի պահել նման բայաձեւեր (եթէ մոռանանք «ներկայացուցիչ» գոյական ձեւը)։ Սակայն գրաբարին ծանօթ հեղինակների համար այն սովորական է։

Մտորել՝ մի ամփոփ աղիւսակ միացեալ հայերէնի մնացած բայատեսակների (սոսկածանցաւոր եւ անկանոն որոշ բայերի) հիմնական բայաձեւերով։ Կը բերէնք միայն անցեալ կատարեալի հիմքէն կազմուած ձեւերը (միւսները պարզ են նախորդ աղիւսակներէն)։ Ընտրութիւնը՝ համաձայն մեր հիմնարար կանոնների։ Որոշ դէպքերում, վերջնական ընտրութիւն չենք կատարել, երկու ձեւերն ալ մեզ օրինական կը թուին, օր՝ «քողի, քողիր» կամ «քողեցի, քողեցիր»։

Ներկայ	Անց. կատ.	Անց. կատ.	Անց. կատ.	Հրամ. եզ.	Հրամ. յոգմ.	Վաղ. դերը.
գր-եմ	գր-եցի	գր-եցիր	գր-եց	գր-ե՛	գր-եցէ՛՞	գր-ել
հեռ-ամ-ամ	հեռ-ացայ	հեռ-ացար	հեռ-ացաւ	հեռ-ացի՛՛	հեռ-ացէ՛՞	հեռ-ացել
մօտ-են-ամ	մօտ-եցայ	մօտ-եցար	մօտ-եցաւ	մօտ-եցի՛՛	մօտ-եցէ՛՞	մօտ-եցել
տես-ն-են	տես-այ	տես-ար	տես-աւ	տե՛ս	տես-ե՛՞	տես-ել
հաս-ն-իմ	հաս-այ	հաս-ար	հաս-աւ	հաս-ի՛՛	հաս-ե՛՞	հաս-ել
փախ-չ-իմ	փախ-այ	փախ-ար	փախ-աւ	փախ-ի՛՛	փախ-ե՛՞	փախ-ել
հեռ-ացնեն	հեռ-աց-ուցի	հեռ-աց-ուցիր	հեռ-աց-ուց	հեռ-ացո՞ւր	հեռ-աց-ուցէ՛՞	հեռ-ացուցել
սիր-ու-իմ	սիր-ու-եցայ	սիր-ու-եցար	սիր-ու-եցաւ	սիր-ու-ե՛	սիր-ու-եցէ՛՞	սիր-ու-ել
գտ-ն-եմ	գտ-այ	գտ-ար	գտ-աւ	գտ-ի՛՛	գտ-ե՛՞	գտ-ել
անց-ն-իմ	անց-այ	անց-ար	անց-աւ	անց-ի՛՛	անց-ե՛՞	անց-ել
ընկ-ն-իմ	ընկ-այ	ընկ-ար	ընկ-աւ	ընկ-ի՛՛	ընկ-ե՛՞	ընկ-ել
դիպ-չ-իմ	դիպ-այ	դիպ-ար	դիպ-աւ	դիպ-ի՛՛	դիպ-ե՛՞	դիպ-ել
նստ-իմ	նստ-այ	նստ-ար	նստ-աւ	նստ-ի՛՛	նստ-ե՛՞	նստ-ել
գաւ-մ	եկ-այ	եկ-ար	եկ-աւ	ե՛կ	եկ-ե՛՞	եկ-ել
տու-մ	տու-ի	տու-իր	տու-աւ	տո՞ր	տու-ե՛՞	տու-ել
լաց-իմ	լաց-ի	լաց-իր	լաց-աւ	լա՛ց	լաց-ե՛՞	լաց-ել
բան-ամ	բաց-ի	բաց-իր	բաց-աւ	բա՛ց	բաց-ե՛՞	բաց-ել
առ-ն-եմ	առ-ի	առ-իր	առ-աւ	ա՛ռ	առ-ե՛՞	առ-ել
թեր-եմ	թեր-ի	թեր-իր	թեր-աւ	թե՛ր	թեր-ե՛՞	թեր-ել

Ներկայ	Անց. կատ. Ա.	Անց. կատ. Բ	Անց. կատ. Գ	Հրամ. եզ.	Հրամ. յոգմ.	Վաղ. դերը.
աս-եմ	աս-աց-ի	աս-աց-իր	աս-աց	աս-ա՛	աս-աց-կ'ք	աս-ել
դբ-եմ	դր-ի	դր-իր	դր-աւ	դր'ր	դր-կ'ք	դր-ել
զարկ-եմ	զարկ-ի	զարկ-իր	զարկ-աւ	զա'րկ	զարկ-կ'ք	զարկ-ել
աբ-եմ	ար-ի	ար-իր	ար-աւ	ար-ա՛	ար-կ'ք	ար-ել
քող-ն-եմ	քող-(եց)-ի	քող-(եց)-իր	քող-եց	քո'ղ	քող-կ'ք	քող-ել
տամ-իմ	տար-այ	տար-ար	տար-աւ	տա'ր	տար-կ'ք	տար-ել
լին-իմ	լեղ-այ	լեղ-ար	լեղ-աւ	լեղ-ի'ր	լեղ-կ'ք	լեղ-ել

Անկանոն որոշ բայերի արմատներ հանդէս կը գան իրենց անհնչիւնափոխ՝ լրիւ կամ մասնակի գրաբարեան, ձեւերով. «ա-սեմ, ասացի, ասացիր, ասաց», «անեմ, արի, արիր, արաւ» եւ այլն: Անցեալ կատարեալի որոշ հիմքեր արմատական են (եւ ոչ՝ ցոյշ-կան), իսկ վերջաւորութիւնները երեմն կրաւորաձեւ. «նստ-այ, նստ-ար, նստ-աւ», «տու-ի, տու-իր, տու-աւ», «քաց-ի, քաց-իր, քաց-աւ», «առ-ի, առ-իր, առ-աւ», «քեր-ի, քեր-իր, քեր-աւ», «դր-ի, դր-իր, դր-աւ», «ար-ի, ար-իր, ար-աւ»...

Արեւմտահայախօսների ուշադրութեանը կ'արժանացնենք նաեւ որոշ բառերի լիագիր ձեւերին տուած նախապատուութիւնը: Իրօք, արեւմտահայերէնը յաճախ կը սղէ բայերի ածանցների ձայնաւորները, իսկ միացեալ հայերէնը կը պահանջէ որ դրանք վերականգնուած տեսքով գրուին (ինչպէս որ ունինք գրաբարում եւ արեւելահայերէնում): Օրինակներ. «հասկ(ա)նամ, վսիվ(և)-նամ, գիտ(և)նամ, պակ(ա)սիմ, բաժ(ա)նեմ, հաւ(ա)նիմ, սպաս(և)ց-նեմ, սեւ(ա)ցնեմ, խմ(և)ցնեմ, խաղ(ա)ցնեմ»... Նմանապէս, այլ սղում-ներ՝ «սովորիմ (սորվիմ), նաևաչիմ (նաևնամ), բերանի (բերնի), ա-սեմ (ըսեմ), անեմ (լնեմ), ելնեմ (ելլեմ), ուղարկեմ (ողկեմ)» եւ այլն:

Խօսքի այլ մասերը (ածական, թուական, մակբայ, նախադ-ըռութիւն, շաղկապ...) ձեւաբանական էական տարբերութիւններ չունին արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի միջեւ: Այնպէս որ դրանք այստեղ մասնաւոր քննութեան դնել հարկաւոր չէ:

Երկու խօսք «այլ» մասնիկի առնչութեամբ: Արեւմտահայե-րէն այն դարձել է «ալ», արեւելահայերէն՝ «էլ»: Մենք առաջնու-թիւնը կը տանք «ալ» ձեւին, թէեւ «էլ»ն ալ օրինաչափ է: Կը թիւնը կը տանք «ալ» ձեւին, թէեւ «էլ»ն ալ օրինաչափ է: Կը համարենք, որ եթէ գրաբարեան «առնեմ» բայի համար կ'ընդու-հնիք «առնեմ» ձեւը (միջին հայերէն «այնեմ») ձեւէն պահելով նինք «առնեմ» տարբերակը եւ ոչ «էնեմ» բարբառային ձեւը), ապա օրի-«ա»ով տարբերակը եւ ոչ «էնեմ» բարբառային ձեւը), ապա օրի-«նական պիտի լինի նաեւ առնել «ալ» ձեւը՝ «էլ»ի փոխարէն: Մա-սական պիտի լինի նաեւ առնել «ալ» ձեւը՝ «էլ»ի փոխարէն:

ՇԱՐԱՀԻՒՍՈՒԹԻՒՆ

Բայի ժամանակները: Ստորև կը բերենք մի աղիւսակ՝ հայերէն բոլոր հիմնական ժամանակներով եւ իրենց նշանակութեամբ։ Զենք բերեր «լինիմ» օժանդակ բայով կազմուած բաղադրեալ ձեւերը, այլ միայն «եմ» օժանդակ բայով ձեւերը։ Բայական ժամանակների անուանումները երբեմն մերն են, սակայն նրանք կարեւոր են կիրառութիւնը ճշգելու համար։

	գրաբար	արեւմտահայ	արեւելահայ	միացեալ	այլ լեզուներով
Սոտրադասական ներկայ	—	գրեմ	գրեմ	գրեմ	scribam*
Սոտրադասական անցեալ	—	գրէի	գրէի	գրէի	scriberem*
Ներկայ ընդհանրական	գրեմ	կը գրեմ	գրում եմ	կը գրեմ	I write***, j'écris**
Ացեալ անկատար ընդհանրական	գրէի	կը գրէի	գրում էի	կը գրէի	j'écrivais**
Ներկայ անմիջական	(գրեմ)	(կը գրեմ կոր)	(գրում եմ)	գրում եմ	I am writing***
Անցեալ անկատար անմիջական	(գրէի)	(կը գրէի կոր)	(գրում էի)	գրում էի	I was writing***
Ապանի ներկայ	գրիցեմ, գրեցից	պիտի գրեմ	կը գրեմ	պիտի գրեմ	I will write***
Ապանի անցեալ	—	պիտի գրէի	կը գրէի	պիտի գրէի	I would write***
Հարկադրական ներկայ	պարտիմ գրել	պէտք է գրեմ	պիտի, պէտք է գրեմ	պէտք է գրեմ	je dois écrire**
Հարկադրական անցեալ	պարտէի գրել	պէտք է գրէի	պիտի, պէտք է գրէի	պէտք է գրէի	je devais écrire**
Մտադրական ներկայ	գրելոց եմ	—	գրելու եմ	գրելու եմ	scripturus sum*
Մտադրական անցեալ	գրելոց էի	—	գրելու էի	գրելու էի	scripturus eram*
Պարտադրական ներկայ	—	գրելու եմ	—	—	yazmalıyım****
Պարտադրական անցեալ	—	գրելու էի	—	—	yazmalıydim****
Անցեալ կանոնեալ	գրեցի	գրեցի	գրեցի	գրեցի	scripsi*
Վաղակատար ներկայ	գրեալ եմ	գրեր, -ած եմ	գրել եմ	գրել եմ	I have written***
Վաղակատար անցեալ	գրեալ էի	գրեր, -ած էի	գրել էի	գրել էի	I had written***
Բուն հրամայական	գրեա'	գրէ'	գրէ'ր	գրէ'	scribe*
Արգելական հրամայական	մի' գրեր	մի' գրեր	մի' գրիր	մի' գրիր	noli scribere*

Արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի ամենայայտնի տարբերութիւնը բայի ներկայ ժամանակն արտայայտելու մէջ է: Արեւմտահայերէն՝ «կը գրեմ», արեւելահայերէն՝ «գրում եմ»: Սըրանով էլ լեզուաբանները մեր լեզուն ու բարբառները բաժանել են կը եւ ում ճիւղերի:

Հին հայերէնի ներկան «գրե» ձեւն ունէր: Արեւմտահայերէնը սրա վրայ աւելացնելով «կը» մասնիկը, ներկան դարձրել է «կը գրե»՝ պահպանելով գրաբարի խոնարհման տիպարը: Հետեւաբար, այստեղ արեւմտահայերէնը ձեւաբանօրէն աւելի մօտ է գրաբարին:

Արեւելահայերէնը պահպանել է «կը գրե» ձեւը («կը գրի» տեսքով), նրան տալով ապառնիի իմաստ, եւ զուգահեռաբար ստեղծելով «գրում ե» բաղադրեալ ձեւը, բայի արմատին աւելացնելով ներգոյականի «ում» վերջաւորութիւնը: Այսինքն՝ արեւելահայերէնը կ'ենթառը որ գործողութիւնը «գրելու մէջ ե»՝ ընթացքի մէջ է:

Այստեղ, ի հարկէ, ամէն ոք իր անհատական կարծիքը կարող է կազմել եւ նախապատուութիւնը տալ մէկին կամ միւսին: Մենք, համաձայն մեր հիմնարար կանոնների, նաեւ՝ հայոց լեզուի հարատութիւնը օգտագործելու նպատակով, ընտրեցինք հետեւեալը: Երկու ձեւերն ալ ընդունինք որպէս ներկայ ժամանակ, եւ նրանցմէ ամէն մէկին տանք առանձին նշանակութիւն:

Ցայտնի է որ ներկայ ժամանակը կարող է արտայայտել ե՛ւ անմիջական՝ այս պահին տեղի ունեցող գործողութիւն (անգլերէն he is writing, հիսպաներէն está escribiendo), ե՛ւ ընդհանրապէս՝ սովորաբար կամ յաճախակի տեղի ունեցող գործողութիւն (անգլերէն he writes, հիսպաներէն escribe): «Գրում ե» ձեւին կարող ենք վերագրել անմիջական գործողութիւն (քանի որ այն «գրելու մէջ» է), իսկ «կը գրե» ձեւին՝ ընդհանրական գործողութեան իմաստ:

Քիչ լեզուներ ունին այս անմիջական ներկայ ձեւերը, սակայն սա մի հարստութիւն է, որմէ ափսոս կը լինէր հրաժարուել, եւ կը կարծենք որ վատ չը լինի երկուան ալ ունենալ:

Արեւմտահայերէնը երբեմն կը գործածէ «կը գրէ կոր» խօսակցական ձեւը, որ մաքրաէր քերականները ամէն կերպ կը ջանան դուրս մղել մեր լեզուէն: Հէնց այդ իմաստն ալ կ'առաջարկենք տալ «գրում ե» ձեւին: Այստեղ կարող ենք միայն խորհուրդ տալ արեւմտահայախօսներին՝ բանաւոր ասուած «կոր»ով

ՃԵԼԵՐԸ ՓՈԽԱՐԺԻՆԵԼ «-ՈՒՄ» ՎԵՐՋԱԼՈՐՈՒԹԵԱՄԲ, ԻՆՉՎՀՅԱ՝ «ԿՇԱԿՈՒՄ ԿՈՐ / ԱՍՈՒՄ ԵԱՄ», «ԿՇՈՒՏԵՄ ԿՈՐ / ՈՒՏՈՒՄ ԵԱՄ» ԵԼ ԱՋՅՆ:

Իր կարգին՝ արեւելահայերէնը եւս ունի «կը»ով ընդհանրական կամ յաճախական իմաստ, ինչպէս. «կը գայ, կը նստի, ժամերով կը խօսի», «կը գնար, ժամերով կը կորչէր», ասացուածքներում. «Եշն ի՞նչ գիտի նուշն ինչ է, կ'երթայ՝ կ'ուտի փուշ»: Ուստի չենք կարծեր որ այս կողմէն ալ մեծ դժուարութիւն լինի ընտելանալու նոր իմաստներին:

Այս հարցը գուցէ եւ ամենավիճելի կէտն է մեր երկու ճիւղերի միջեւ, եւ մենք բոլորս պէտք է ծայրայեղ յարգանքով մօտենանք մէկս միւսին եւ ազգովին վճռենք թէ ինչպիսին կ'ուղենք տեսնել մեր ապագայ միացեալ հայերէնը:

Միավանկ բայերը (ընդամէնը երեքն են) արեւմտահայերէն կ'առնեն կու մասնիկը՝ «կու գամ, կու տամ, կու լամ»: Սակայն մենք պահէլ ենք միայն կը մասնիկը. նախ՝ որովհետեւ արեւելահայերէն ունինք միայն «կը գամ...» ձեւերը (թէկուզ եւ ապառնի նշանակութեամբ), եւ ապա՝ միօրինակութիւն մտցնելու մտահոգութեամբ:

Հայերէնում «կը գրէ / կը գրի» ձեւը ոչ միայն ներկայ է, այլեւ պայմանական ապառնի: Նոյնիսկ արեւմտահայերէնը պայմանական նախադասութեան մէջ այս ձեւը կը նախընտրէ, օրինակ. «Եթէ գու գաս, ես ալ կու գամ»: Այսինքն՝ պայմանի դէպքում, արեւմտահայերէնը եւ արեւելահայերէնը իրար համամիտ են:

Ներկայ ժամանակն արտայայտելու վերը նշեալ տեղաշարժը մեզ տրամաբանօրէն կը բերէ նրան, որ պարզ ապառնի ժամանակը (որպէսզի այն չչփոթուի ներկայ ընդհանրական կամ պայմանական ձեւերի հետ) պէտք է արտայայտենք պիտի եղանակիշով, ինչպէս արեւմտահայերէնում է՝ «պիտի գրէ, պիտի խօսի, պիտի կարդայ»: Ցիրաւի՝ արեւելահայերէն «պիտի» եւ «պէտք է» ձեւերը իրար գրեթէ կը կրկնեն, երկուքն ալ հարկադրական եղանակ արտայայտելով: Միացեալ հայերէնում դրանք իրարէ կ'անջատենք ու ամէն մէկին իր առանձին իմաստը կը տանք: «Պէտք է»ն մնալու է հարկադրականի համար, իսկ «պիտի»ն պարզ ապառնիի:

Ապառնի դերբայով ձեւեր՝ «գրելու է»: Արեւմտահայերէնի իմաստը աւելի պարտաւորական է՝ «պէտք է գրէ, հարկ(աւոր) է որ գրէ», կամ «հարկ(աւոր) է գրել» (անդէմ ձեւով), իսկ արեւե-

լահայերէնինը՝ մտադրական, համապատասխան լատիներէն scriptrus est բայաձեւին, որ կը նշանակէ «մտադիր է գրել» կամ «պատրաստում է գրել», կամ աւելի նուազ՝ անգլերէն he is going to write ձեւին: Արեւելահայերէնի դասագրքերը այս ժամանակածեւը սիսալբար կը համարեն սովորական ապառնի: Արեւելահայերէն «վաղը գալու եմ» կը նշանակէ «մտադիր եմ, պատրաստում եմ գալ» (թէեւ հաստատ չէ), իսկ «վաղը կը գամ» ձեւը պարզ սահմանական ապառնի է: «Անձրեւ է գալու» կը նշանակէ «կը կարծենմ որ շուտով անձրեւ պիտի գայ», եւ ո՞չ «պարտադիր է, կամ հարկաւոր է որ անձրեւ գայ»:

Գրաբարեան «գրելոց եմ» ձեւը դասագրքերի մէջ կը ներկայացուի որպէս ապառնի դերբայով կազմուած բաղադրեալ ժամանակ, առանց ճշգելու նրա իմաստային նրբութիւնը: Կը կարծենք սակայն որ «գրելոց է» ձեւի իմաստը աւելի մտադրական է, հաւանական, բայց ո՞չ պարտաւորական: Գրաբար հետեւեալ օրինակները դա՛ ցոյց կը տան. «Գալոց է որդին Աստուծոյ», «Միքէ ի Գալիլէ՞ գալոց իցէ Քրիստոսն», «Ի նոյն դժոխս անկանելոց են», «Յայսմ սերմանէ կոյս մի ծնանելոց է», «Զոր ինչ առնելոց ես, արա՛ վաղվաղակի», «Որ մնուանելոցն է մեռցի եւ որ սատակելոցն է սատակեսցի»:

Մենք ընտրեցինք ուրեմն դրա մտադրական իմաստը, համապատասխան լատիներէնին: Իսկապէս՝ հայերէնի մէջ արդէն ունինք հարկադրական իմաստ («պէտք է»), հետեւաբար յաւելիքալ իմաստային ձեւ ունենալը առաւելութիւն պիտի լինի: Ինչ եւ է, նշած երկու իմաստները այնքան մօտ են իրար, որ յաճախ կարելի է ե՛ւ այսպէս թարգմանել, ե՛ւ այնպէս:

Բաղադրեալ ժամանակները համապատասխանաբար կը կազմուին պարզ ժամանակներին գուգահեռ ու նրանց նմանութեամբ: Եթէ «պիտի գրեմ» սահմանական ապառնի է (եւ ոչ հարկադրական), ապա «գրած պիտի լինիմ» նոյնպէս սահմանական իմաստ պէտք է ունենայ:

Յիշեցնենք նորէն որ բայի «-ած» դերբայով վաղակատար ժամանակներ («եմ» օժանդակ բայով միայն) չեն կազմուելու, այլ միայն «-ել» վերջաւորութեամբ: «գրել եմ», եւ ո՞չ՝ «գրած եմ»: Վերջինս ոչ թէ դորդողութիւն, այլ վիճակ ցոյց կը տայ՝ «նստած եմ, պառկած եմ»:

Կրաւորական խոնարհման ներգործող խնդրի՝ իրական ենթակայի շարահիւսութեան վերաբերեալ: Արեւմտահայերէն մին-

չեւ վերջերս ունէինք միայն «գիրքը գրողեն կը գրուի» (բացառական հոլովով), իսկ արեւելահայերէն ունինք «գիրքը գրողի կողմից է գրւում» («կողմից» բառով): Գրաբարը նոյնպէս բացառական հոլովը կը կիրառէ («սիրեցաւ ի նմանէ»): Մենք կ'ընտրենք ուրեմն բացառական հոլովով ձեւը: Թէեւ «կողմից/կողմէն» ձեւն աւելի յատակ կ'արտայայտէ կրաւորականի իմաստը, այնուամենայնիւ այն օտար ազդեցութեան հետեւանք է:

Բայական միւս ժամանակների միջեւ իմաստային տարբերութիւնները աննկատելի են եւ կարող են աւելի ոճական ձեւի տեղ անցնել քան քերականական:

ՀՈԼՈՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹԻՒՆԸ

Ուղիղ խնդրի («սենի խնդրի») հոլովը գրաբար եւ արեւմտահայերէն գրեթէ բացառապէս (չնչին չեղումներով) հայցականն է՝ նման ուղղականին: Արեւելահայերէնի մէջ (հակառակ լայնօրէն ընդունուած սիալ կարծիքի) անձի առումով ուղիղ խնդիրը տրական կը դրուի միայն երբ այն որոշեալ է: Կ'ասենք՝ «համալսարանը ուսուցիչներ է պատրաստում», «փողոցում մի մարդ տեսայ» եւ այլն, այսինքն «ուսուցիչներ», «մարդ» բառերը ուղղական հոլովին են նման եւ ոչ թէ տրական: Եւ միայն որոշեալ առումի դէպքում («աշակերտը յարգում է իր ուսուցիչներին», «մարդուն նե՞րս հրաւիրիք») ուղիղ խնդրի հոլովաձեւը նման է տրականին: Կը նշանակէ, որ արեւելահայերէն չորս հնարաւոր տարբերակներէն (անորոշ՝ անձի եւ իրի առում, որոշեալ՝ անձի եւ իրի առում) միայն մէկն է՝ որոշեալ անձի առումը, որ տրականին է նման: Այս ամէնը մեզ կը թելադրէ, որ միացեալ հայերէնի ուղիղ խնդիրը բոլոր պարագաներում ուղղական հոլովի ձեւը պէտք է ունենայ: «այսօր Պետրոսը տեսայ», եւ ոչ՝ «այսօր Պետրոսին տեսայ»:

Որոշեալ յօդի կիրառութիւնը յատուկ անուն ենթակայի հետ. «Պօրոս նամակ գրեց» թէ՝ «Պօրոսը նամակ գրեց»: Մենք հակուած ենք առանց յօդի կիրառութեանը, քանի որ գրաբարն ալ յօդ չի կիրառեր յատուկ անունների դէպքում: Սակայն հարցը բաց է:

Արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի միջեւ գոյութիւն ունին բնականաբար եւ այլ տարբերութիւններ՝ շարահիւսական, բառապաշարի, յատուկ անունների տառապարձման եւ այլն: Դը-

բանք մասնաւոր տարբերութիւններ են, այսինքն կը վերաբերին անհատ բառերի, եւ կանոնի չեն վերածուիր: Այստեղ դրանք մէկ առ մէկ նշելու անհրաժեշտութիւնը չկայ: Եթէ մենք միշտ առաջնորդուիք մեր հիմնարար սկզբունքներով, ամէն պարագային իր լուծումը կարող ենք գտնել: Ի հարկէ, կան բազմաթիւ ուրիշ մանրամասներ, սակայն դրանցմէ շատերը կարող են պարզապէս ոճական առանձնայատկութիւններ դիտուել:

Վերը բերած կանոնները ամենակարեւորներն են: Եթէ ամէն ճիւղ քայլ անէ միւսին մօտենալու, ապա այդ մի քանի կէտերը բաւարար են որ գրաւոր լեզուի մէջ աննկատելի դառնայ հեղինակի բանաւոր կողմնորոշումը:

ԲԱՌԱՊԱՇԱՐ

Բառապաշարի բնագաւառը շատ նուրբ է ու յարափոխ: Մէնք այստեղ չենք ուզեր հայերէն եւ ոչ մի բառ խարազանել: Պիտի չասենք, թէ «լաւ»ը աւելի լաւ է քան «աղէկ»ը, կամ «գէշ»ը աւելի վատ է քան «վատ»ը: Հայերէն բոլոր բառերն իրենց տեղն ու իմաստը պէտք է ունենան միացեալ հայերէնի մէջ եւ լեզուն ինքն իր զարգացման մէջ պիտի զանազանէ մէկը միւսէն:

Նոյնը պիտի չասենք հայերէնի մէջ տեղ գտած օտար անյարիր բառերի վերաբերեալ: Հայոց լեզուն, ինչպէս միշտ, այսօր ալ կը պայքարէ ու պէտք է պայքարէ իր մաքրութեան ու յատակ արտայայտուելու իրաւունքի համար: Այս հարցը ոչ այնքան միացեալ հայերէնի, այլ հայոց բոլոր լեզուական տարբերակների խնդիրն է: Մէր խորին համոզմամբ՝ որեւէ լեզուում օտար բառերի անկանոն հոսքը կը թուլացնէ այդ լեզուի բառակազմական հնարաւորութիւնները եւ ապագայում լեզուն կախման մէջ կը դնէ փոխատու լեզուների քմահաճոյքէն:

Հայերէնը ինքնամաքրման յատկութիւն ունի, եւ ժամանակի հետ օտար բառերը աստիճանաբար դուրս կը մղէ լեզուէն:

Ցատուկ անունների հարցը նոյնպէս չենք համարեր էական՝ միացեալ հայերէնը բնութագրելու տեսակէտէն: Ճիշդ է՝ արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի մէջ այսօր կան իրենց տառադարձմամբ տարբեր՝ բազմաթիւ օտար յատուկ անուններ, սակայն հարցը պէտք է քննել անհատաբար՝ անուն առ անուն, եւ ամէն պարագային ընտրել այն, որ աւելի մօտ է հայկական աւանդա-

կան գրելաձեւին եւ կը համապատասխանէ մեր հիմնարար կանոններին:

ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՒՆ

Ստորեւ՝ օրինակի համար կը բերենք միացեալ հայերէնի փոխադրած մի հատուած։ Առել ենք գրաբար, արեւմտահայերէն ու արեւելահայերէն տարբերակները, եւ, մեր հիմնարար սկզբունքներով առաջնորդուելով, մի առ մի սրբագրել ենք իւղաքանչիւր նախադասութիւն։ Բառապաշարին ու շարահիւսութեանը պէտք չէ առանձնապէս ուշադրութիւն դարձնել. միեւնոյն միտքը հայերէն (եւ ամէն լեզուով) կարող ենք արտայայտել տարբեր ձեւերով ու տարբեր բառերով, սակայն դա արդէն ոճանութիւն է, եւ ո՛չ լեզուավիճակ։

ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՒՆ (Ղուկաս, ԺԵ., 11-32)

Մի մարդ ուներ երկու որդի։ Նրանցմէ կրտսերն ասաց հօրը. Հա՛յր, տո՞ւր ինձ բաժինը, որ ունեցուածէ՞դ ինձ կ'ընկնի։

Եւ նա բաժանեց նրանց իր ունեցածը։

Եւ ոչ բազում օրեր յետոյ՝ կրտսեր որդին ամէն ինչ ժողովեց ու հեռու աշխարհ գնաց, եւ այնուն իր ունեցածը վատնեց քանօդի անառակութեամբ էր ապրում։ Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, ու սկսաւ ինքը չքաւորել։ Ուստի գնաց այդ երկրի քաղաքացիներէն մէկի ֆով մտաւ. իսկ սա իր ագարակը ուղարկեց զայն՝ խոզեր արածելու։ Եւ նա ցանկանում էր փորը լցնել խոզերի կերած եղջիւրէն, բայց ո՛չ ով կը տար նրան։ Եւ ինկի գալով՝ ասաց. Քանի՛ վարձկանեներ կան իմ հօրս տանը հացալից, եւ ես այսուն սովամահ կը կորչիմ։ Ելնեմ, երթամ հօրս մօտ եւ ասեմ նրան. Հա՛յր, մեղանչեցի երկնելի դէմ ու քո առջեւ, այլեւս արժանի չեմ կոչուելու քո որդին, արա՛ զիս քո վարձկանեներէդ մէկը։ Եւ եղաւ հօրը ֆով եկաւ։

Եւ մինչ դեռ հեռուն էր, հայրը տեսաւ զայն ու գրացաւ, եւ լնդառաջ գնաց, պարանցովն ընկաւ ու համբուրեց զայն։

Եւ որդին ասաց նրան. Հա՛յր, մեղանչեցի երկնելի դէմ ու քո առջեւ, այլեւս արժանի չեմ կոչուելու քո որդին, արա՛ զիս քո վարձկանեներէդ մէկը։

Ասաց հայրն իր ծառաներին. Անմիջապէս հանե՛ք նրա նախկին պատմութանը ու հազցուցէ՛ք նրան, մատանին ձեռքը տուէ՛ք եւ ուտքերին՝ կօշիկներ։ Բերէ՛ք պարարտ եզր, մորքեցէ՛ք, ուտենի եւ ուրախ լինինք։ Զի այս իմ որդին մնաած էր ու ողացաւ, կորած էր ու գտնուեցաւ։

Եւ սկսան ուրախանալ:

Իսկ երա երեց որդին ագարակում էր, մինչ գալիս էր ու տանը մօտեցաւ, լսեց երգերի ու պարերի ձայնը: Ծառաներէն մէկը իրեն կանչելով՝ հարցուց, թէ ի՞նչ է այդ: Սա ասաց երան. Եղբայրդ եկել է եւ հայրդ պարարտ եզր մորքեց, քանզի ողջ առողջ ընդունեցաւ զայն:

Բարկացաւ ու չեր ուզեր ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաջում էր երան: Որդին պատախաննեց եւ ասաց հօրը. Այս քանի տարի է, որ ծառայում եմ ժեզ ու երբեք քո հրամաններէդ դուրս չեմ եկել. մի ո՞ւ երբեք չուուիր իման, որ բարեկամներիս հետ ուրախանայի: Բայց երբ եկաւ քո այդ որդին, որ ունեցուածքդ պոն-նիկների հետ կերաւ, պարարտ եզր մորքեցիր դրան:

Եւ հայրը ասաց երան. Որդեա՞կ, դու միշտ ինձ հետ ես, ու ամէն ինչ որ իմն է՝ ժննն է: Բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, զի այս քո եղբայրդ մեռած էր ու ողջացաւ, կորած էր ու գտնուեցաւ:

Կը տեսնէ՞ք՝ միացեալ այս հայերէնը մեր երկու գրաւոր տարբերակներէն շատ չի զանազանուիր: Գրածս կարդացէ՞ք արեւմտահայ առողջանութեամբ՝ կը կարծէք թէ այն գրեթէ արեւմտահայերէն է, կարդացէ՞ք այն արեւելահայերէն առողջանութեամբ՝ կը կարծէք թէ գրեթէ արեւելահայերէն է: **Մեր նպատակն ալ դա է՝ երկուսի միջեւ գտնել մի չէզոք՝ գրաբարի բնական շարունակութիւնը կազմող մի ընդհանուր հայերէն:**

ԱՄՓՈՓՈՒՄ

Մենք բնականաբար ոչ մի հեղինակութիւն չունինք եւ ո՞չ մէկին թելադրելու թէ ինչն է ճիշդ, ինչը՝ սխալ: Սա քաղաքական որոշում է, որմէ առաջ երկու սկզբունքային հարցի պէտք է պատասխանենք.

ա. կ'ուզե՞նք հայերէնի երկու ճիւղերը ապագայում միաւորուած տեսնել,

բ. կ'ընդունի՞նք գրաբարը որպէս միջնորդ գատաւոր:

Ապագան տեսնող մտքի համար պարզ է. նոյնիսկ եթէ տեղերնիս նատինք ու ոչինչ չձեռնարկենք, արեւմտահայերէնն ու արեւելահայերէնը, թող ոչ ոք կասկածէ, գնալով աւելի ու աւելի են մերձենալու՝ տարբայնօրէն, անկանոն, մէկը միւսին չլարգելով ու մէկը միւսի վրայ բռնանալով (ի գոհանալն ոմանց՝ բնական ճանապարհով): Աշխարհասափիւր հայերը աւելի ու աւելի են հաղորդակցուելու (հիմա՝ արդէն այդ հնարաւորութիւնները օր

օրի կ'աճեն) եւ մէկի լեզուն բնականաբար ազդելու է միւսի վրայ: Մի կողմէն՝ արեւմտահայախօս սփիւռքահայերը աւելի յաճախ են Հայաստան այցելելու ու Հայաստանում հաստատուելու, միւս կողմէն՝ հազարաւոր արեւելահայախօս (ու նաեւ արեւմտահայախօս՝ Շիրակէն ու Ջաւախիչն) հայաստանցի հայեր արդէն արտագաղթել են ու խառնուել իրենց արեւմտահայախօս ազգակիցներին: Արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի շփումը դրական գործընթաց է եւ ոչ ոք կարող է այն կասեցնել: Զանազան բառեր ու արտայայտութիւններ աւելի ու աւելի են մերձենալու, արտասահնութիւններն ու առողանութիւնները աւելի ու աւելի ազդելու մէկը միւսի վրայ, աւելի ու աւելի քերականական ձեւեր տարածուելու են ու միօրինակ դառնալու:

Հարցը ուստի հետեւեալն է՝ կ'ուզե՞նք մենք՝ հայ ազգը, Հայաստանի պետութիւնը, հայ գրագէտ ու կիրթ հասարակութիւնը, վերահսկել այդ գործընթացը, այն մեր ուզած հունով առաջնորդել, թէ՞ թողնելու ենք այն տարերային զարգացման, ամել է թէ՞ ինքնահոսի:

Թող ոչ ոք յոյս ունենայ թէ կարող ենք արեւմտահայերէնը եւ արեւելահայերէնը յաւիտեանս «մաֆուր» պահել: Հարիւրաւոր բառեր արեւելահայերէնում մինչեւ վերջերս օտարներէն եկած «միջազգային» բառեր էին, եւ արեւմտահայերէնի շնորհիւ էր որ անոնք հայացուեցան: Այսօր ալ կը հայացուին, եւ վաղն ալ պիտի հայացուին: Ոչ մի խելացի արեւելահայ կ'ասէ թէ դրանք «արեւմտահայերէն» բառեր են, բոլորս ալ կը հասկանանք որ դրանք հայերէն բառեր են եւ հետեւաբար գերադասելի՝ օտար արմատներէն:

Սակայն երբ խօսքը կը գնայ քերականութեան (ձեւաբանութեան կամ շարահիւսութեան) մասին, եւ արեւմտահայախօսը, ե՛ւ արեւելահայախօսը զէնքերնին ձեռքը կ'առնեն՝ երբ յանկարծ քերականական որեւէ ձեւ մի ճիւղէն միւսը կը սպրդի: Արդ, հարց կը տամ ի՞նչ յաւելեալ արժէք պիտի շահինք եթէ միաժամանակ պահենք «հասկցայ» եւ «հասկացայ» ձեւերը, կամ «համոզուեցի» եւ «համոզուեցայ» ձեւերը: Անձամբ ես կը գտնեմ որ դրանցմէ մէկը աւելորդ է: Միայն այն լեզուներն ունին այդպիսի գուգահեռ ձեւեր որոնք բարբառներէն նոր ու նոր դրական լեզու կը շինեն: Կը ճանաչչ զարգացած մի լեզու որ մեզ նման երկուական զուգահեռ ձեւեր ունենայ: Մեր գրաբարը դրանով էր նաեւ հզօր, որ ողջ հայութեանը կը ծառայէր, որ նրա մի կանոնը բոլոր հայերի համար պարտադիր էր:

Մէկ ընդհանուր գրաւոր լեզու ունենալու առաւելութիւնները ակնյայտ են. աշխարհի բոլոր գպրոցների բոլոր հայ եւ օտար աշակերտները միեւնոյն հայերէնը պիտի ուսանին, լրագրերը, նորութիւնները, պաշտօնական հաղորդագրութիւնները, օրէնքներն ու մնացեալ գրագրութիւնը միայն մէկ տարբերակով պիտի լոյս տեսնեն, գրքերը, դասագրքերը, Աստուածաշունչը, Հանրագիտարանները ու ողջ տպագիր գրականութիւնը նոյն լեզուով պիտի հրատարակուին: Կարելի է անվերջանալիօրէն պատկերացնել թէ ի՞նչ հսկայական առաւելութիւններ պիտի ունենանք եւ ուժերի ջլատման փոխարէն ինչպիսի՛ համախմբում: Զեմ խօսիր նոյնիսկ մեր ցածր խաւերի թաքնուած հատուածականութեան մասին, որ այնքան վնաս է հասցուցել ու կը հասցնէ մեր ազգին:

Կը հասկանանք եւ կ'ընդունինք շատերի վախը, որ մտածում են թէ վաղը զրկուելու են իրենց մայրենի լեզուէն: Իրականութիւնը բոլորովին այլ է. նախ՝ միացեալ հայերէնը միայն գրաւոր լեզու է լինելու՝ նման մեր գրաբարին, եւ երկրորդ՝ հայերէնի բոլոր խօսակցական տարբերակները շարունակելու են ապրել եւս երկա՛ր տարիներ. գիւմրեցին շարունակելու է խօսել ի՛ր լեզուով, պոլսեցին՝ իր, արցախեցին՝ իր, երեւանցին՝ իր: Ամէն մի ենթադրութիւն մեր արտասանական տարբեր ոճերը իրար մերձեցնելու՝ սոյն նպատակէն դուրս է եւ անտեղի: Ո՛չ ալ խօսքը կը գնայ բարեառները վերացնելու մասին: Միայն գրաւոր լեզուն է ընդհանուր լինելու բոլորիս համար: Մի՛թէ վատ էր երբ մի ընդհանուր, գրաքար կոչուող լեզու ունէինք: Այն ժամանակ ո՛չ արեւելահայ կար, ո՛չ արեւելահայ:

Ամէն պարագայի՛ նոյնիսկ եթէ գաղափարը բոլորի կողմէն այսօր ընդունուի, միեւնոյն է անհրաժեշտ կը լինի մի հարիւր տարի մինչեւ իսկապէս ունենանք մի ընդհանուր գրաւոր լեզու: Կատարուելիք փոփոխութիւնները եւ դրանց հերթափայլ իրագործումը որոշելու ենք ազգովին: Այսօր մեզ բոլորիս անհրաժեշտ կարծիքներ, անհրաժեշտ է քննել ու ամբողջացնել գաղափարը: Այսօր հարկաւոր է որ հայոց պետութիւնը ստեղծէ հեղինակաւոր մի յանձնաժողով, որ պիտի քննէ ու հասարակութեան քննարկման ներկայացնէ մեր երկու ճիւղերը իրար մերձեցնելու մի տեսլական ու հանապարհային բարտև (յաջորդական քայլերի մի ծրագիր), որի վերջնական նպատակը պէտք է լինի մեր երկու գրաւոր ճիւղերի բացարձակ միաձուլումը եւ յիսուն կամ հարիւր տարի յետոյ՝ մի միասնական գրաւոր հայերէնի կազմաւորումը:

Դրա համար հարկաւոր է երկուստեք ընդունելի որոշակի մի օրացոյց մշակել, եւ պայմանաւորուել թէ իւրաքանչիւր սերունդ ո՞ր տարբերութիւնները պէտք է յաղթահարէ, որպէսզի, ամէն տասնամեակ՝ մէկ երկու կանոն միաւորելով, յիսուն կամ հարիւր տարի յետոյ հասնինք մէր նպատակին: Ցիշեցնեմ՝ արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի ձեւաբանական առանցքային տարբերութիւնները մի երկու տասնեակ են՝ ամէն կողմէն մի տասը կէտ: Եթէ ամէն տասը տարի իւրաքանչիւր «Յամբար» հրաժարի քերականական մէկական կէտէն, հարիւր տարի յետոյ մեր ուղած միացեալ հայերէնը իրողութիւն կը լինի (այն լեզուն որով հիմա գրում եմ): Ոչ մի խառնաշփոթ չի առաջանալու: Ամէն տասը տարի մէկ կանոն փոխելը մի՞թէ մէր ուժերէն վեր է:

Եթէ որեւէ հեղինակ ցանկանայ այսօր եւեթ միացեալ հայերէն գրել, կամ պարզապէս իրար մերձեցնել մէր երկու ճիւղերը, թող ամէն երկլնարանքի պարագային՝ արեւմտահայերէնն ու արեւելահայերէնը համեմատէ գրաբարին, եւ ո՞ր ձեւը աւելի մօտ է մեր մայր լեզուին, այն ալ թող ընտրէ: Բացարձակապէս դիւրին, եւ տրամաբանական գործ՝ հայերէնին լաւ տիրապետող գրչի համար:

Մեր վերջին խօսքն ու յորդորանքը կրկին կ'ուղղենք հայոց լեզուի ապագայով մտահոգութած բոլոր կիրթ հայերին, հասարակական կարծիք ստեղծող ու հայ գոչին աիրապետող հեղինակներին: Հայոց լեզուի ճակատագիրը ձեր ձեռքին է: Մեր խորին համոզմամբ՝ հայագէտներն են, որ առաջին քայլերը պէտք է անեն այդ ուղղութեամբ: Եթէ միացեալ հայերէնը իրողութիւն դառնայ, ապա հայութիւնը նախ եւ առաջ ձե՛ղ է պարտական լինելու:

Եթէ խնդրոյ սկզբունքները ընդունինք, ոգեւորուինք ու առաջ տանենք գաղափարը, մի օր մի միացեալ լեզու ունենալու մեր երազանքը իրականութիւն պիտի դառնայ:

Résumé**LES PRINCIPES DE L'ARMÉNIEN UNIFIÉ**

ARMEN MICHAELIAN

L'article propose une idée originale de réunification des deux branches existantes de l'arménien littéraire (l'arménien occidental et l'arménien oriental) en une langue littéraire unique. En argument : l'existence de deux branches parallèles dans une seule langue est considérée comme un fait temporaire, causé par des circonstances politiques, de surcroît, source de faiblesse et de malentendus.

L'auteur examine les avantages de disposer d'une seule langue littéraire, souligne que l'existence des deux branches a largement contribué à diviser la nation arménienne, pose la question de savoir si la langue arménienne a quelque chose à gagner de la situation actuelle. On considère également les arguments et les réticences de chaque camp.

Hormis la phonétique, qui n'a pas de rôle déterminant dans une langue écrite (chaque individu pouvant prononcer différemment le même mot arménien écrit – comme c'est le cas aujourd'hui), c'est principalement la morphologie qui présente les divergences les plus marquantes entre les deux branches. En nivellant ces divergences morphologiques qui n'ont en principe aucune valeur ajoutée, on peut arriver à un état de la langue où « l'orientation » de l'auteur sera masquée au maximum (comme c'est le cas entre l'anglais britannique et américain). Ce qui veut dire qu'un texte écrit arménien à l'avenir ne portera plus la marque « occidentale » ou « orientale ».

Les principes fondateurs de l'unification sont clairement présentés ; ils se reposent sur l'arbitrage de la langue arménienne classique (l'ancien arménien). L'article passe au crible chaque trait morphologique divergent et les compare avec les mêmes traits de l'ancien arménien. Des deux versions sont sélectionnées celles qui présentent le moins d'incohérence par rapport à la langue classique. Les formes obtenues sont parfois (rarement) des compromis. En conclusion, les différences morphologiques majeures de chaque côté comptent une dizaine et il est parfaitement envisageable de les surmonter.

L'auteur s'adresse en premier lieu aux linguistes, écrivains, journalistes et aux connaisseurs de la langue arménienne, leur propose d'examiner la question, d'établir une feuille de route qui déterminerait les changements progressifs que chaque branche devra accepter. En renonçant à une seule règle morphologique tous les dix ans, les arméniens littéraires occidental et oriental, en l'espace de quelques dizaines d'années, estomperont définitivement leurs spécificités.

La décision est par conséquent « politique ». Quelle langue voulons-nous léguer aux générations futures ? Il faudra donc répondre au préalable à ces deux questions : 1) voulons-nous une langue unifiée ? 2) acceptons-nous l'arbitrage de la langue classique ?